





# ԱՆԱՊԱՏԻՆ ՅՈՒԹԱՐՁԱՆԸ

(Ա. ՀԱՏՈՐ)

ՏԵՏՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1.— Հական եւ Անդունիքը ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵՒԵԱՆ

2.— Մեր-Լեռի Նիխօլա Թագաւորի առ Ասուած (Քերպուած)

ՍՈՒՐԵՆ ՈՐԲԵՐԵԱՆ

3.— Մարտիրոսի ՅԵՐԵԱՆ

4.— Խոսկցեալը (Քերպուած) ԱՐՍԵՆ-ԵՐԿԱՔ

5.— Մերիմ Զայներ — Ուկուներուն մեջ Յ. Թ. ԳԱՅԱԵԱՆ

6.— Շոբենի Մահաբալերգը — Ասմիք Հնչեալ

ՅԱԿՈԲ ԱՆԱԶԱՐՄ

7.— Ավրիկեն՝ Արաբական Տիրապետութեան Նախընքօրին

ՀԱՅԿԱՁՆ ՀԱՊԷՇԵԱՆ

8.— Շուեք (Պատմուածք) ԿԱՐՈ ՊԱԼԵԱՆ

9.— Վեհայալանը Յ. ԳԱԼԷՄՔԵԱՐԵԱՆ

10.— Ասուածային Անձեք (Քերպուած) Դ. ԲԱԳԻՐԱՏՈՒՆԻ

ԳԱԼԻՐԵ, 1916

Տպագր. Զ. Ն. Պետրովիան

## ԸՆԹԵՐՑՈՂ ՆԵՐՈՒՆ

---

«Անապատին Յուշարձանը» թղթատարէն ստացող մեր պատուական ընթերցողներէն կը խնդրենք որ բաժնեգինը (20 դ. ե.) փութացնեն մեզի, այս հրատարակութեան նիւթական ծանր հոգը մեզ տանելի ընծայելու բարեհանութեամբ:

# ՀՍԿԱՆ ԵՒ ԱՆԴՈՒՆԴԸ

## Լորո Քիչնէրի Եղերական Մահը

Rule, Britania!

Համաշխարհային Եղերերգութիւնը պէտք ունէ՞ այս պակուցիչ տեսլին, աւելի եւս սիրալի ու չարաշուք դառնալու համար իր աճպարագիծ արհաւերքին ու մակաբենն հմայքին մէջ... Վէրտէօնը չէ՞ր բաւեր, քիչ մը անգին, իր վիթխարի նախճիլներովը, չէ՞ն բաւեր հազարաւոր այն ամենի զոհերը որոնք՝ գեռ երէկուան ահեղ ծովանարախն՝ բրիսանական յաղթանակը կոթողեցին...

«Հէմբչի՞ր», ցուուկդ աւեր, ո՞ւր կ'երթառ... Զգուշացի՞ր անգունդներէն, կայսրութեան Մեծ Մարաշախտար կը տանիս, մա՛րգը՝ որ առաջին վայրկեանէն տեսաւ մզուելիք պայքարին ահագնութիւնը, անոր զեկավարութեանը մէջ ստանձնելով եռամեայ զեր մը, մա՛րգը՝ որ Մեծն-Բրիտանիոյ զինուորեալ երիտասարդութեան կարսիվ վարդապետն հանգխացաւ, և որ իր խստամբեր նկարգրասվ, իր պիրկ ու դիմագրաւ կերպարանքով ցեղին կամքը մարմնացուց՝ յաղթանակին յամառ հետապնդման ճամբուն վրայ...

### §

Ու խաւարին մէջ անգունդ մը բացուեցաւ, ընդունելու համար հսկան, որ իր հայրենի ափերէն հազիւ բաժնուած էր գէպի Ռուսիա՝ Դաշնուկիցներուն Դատին տանելու համար Անգլիոյ Եղեցիրական ստարը:

Իբրև վախճան՝ կարելի չէր երեւակայել աւելի հոյակապ ու վեհաշաւք յանգում մը քան ինչ որ ճակատագրականութիւնը յօշինեց Լորտ Քիչնէրին համար, Հիւսիսային Ծովու գիշերին մէջ... Կեանքն ի բուն պարտականութեան պատճնէլն վլայ, աշխարհիկ վայելքներուն անտարբեր, մեծութեան սուրբի մը պէս ապրած, ան պիտի երթար թագուիլ անյատակ անդունդին մէջ, իր բարյական գիմաղծութեան ներդաշնակս գաժան ու յեղակարծ մեւ կուսացումով մը... Ու ազգային երախտագիտութիւնը, գէթ փառահեղ յուղարկաւորութեան մը հուսկ առթիւ, պիտի չի կրնար զբազիլ իրմով, պիտի զբուէր Ուկսթմինխութրի նուրիական կամարնեւուն տակ իր աճիւնն ամփոփելու զոհացումէն... Ովկիանո՞սն իր

h. 8283

գերեղմանը... Սուրբ Պօղոսի տաճարին մէջ հոգեհանգիստի արարողութիւն մը... Ֆլանտրի, Մինայիր ու Միջազետքի ռազմաճականներուն վրայ թնդանօթներ պիտի հեծկլտային իր մահուան արձագանգը... Լօրտ Քիչնէր պիտի չուզէր որ իրենները բոպէ մը անգամ անջատուէին՝ իր պատճառով՝ ռազմագաշտի հրամայական հոգերէն, փոյթ չէ՛ թէ զէպքերու ժխորին մէջ իր փառքը խեղդըէր, նսեմանար, առժամապէս...

Մեծ Գարիբինին անակնկալ կորուստը՝ առվկանդ միջնարերդի մը անկումէն աւելի սաստիկ տպաւորութիւն գործեց, անշնչաց, Դաշնակից Ազգերաւն վրայ սրոնք Մեծն-Բրիտանիոյ գառնաթոյն սուրբ բաժնեցին հոււսաբը վշարկցութեամբ։

Հական կատարած էր սակայն իր վերցուցած գերին իսկապէս հակայական մասը՝ իր բարոյական հեղինակութեան անտեղիտալի ճնշումովը, Լորտ Քիչնէր ամբողջ բանակ մը ծառացուցած էր անզլիւկան ժողովրդացին զանգաւածներէն, բանակ մը զոր ինք կազմակերպեց, և որ իր անունը պիտի կրէ մինչեւ Յաղթանակին գրիմագեղ արշալցուր... Զինուորական պարտաւորիչ ծառայութեան օրէնքին քուէարկումը քիչնէրեան շանչին հրաշագործութեանը պիտի մնայ անզլիւկան տարեկարութիւններուն մէջ...

Ու այսպիսի պահնձալի զուրկի մը զբաւումին հանդէպ ահաւ թեկումի ու աղեկիզումի առաջին անխուսափելի վայրկեանէն վերջը, ի՞նչ սրտապնդում է տեսնել սպասը ձօն Պուլը որ իր բացը կը թօթուէ, ու իր կալիծին մէջ անընկանի, ինքնավստահութեան ու հաւաաքի ոսա խօսքերը կ'արտասանէ .

— « Լորտ Քիչնէրի կորուսացը աղքային մեծ գժխաղգութիւնն  
մըն է, բայց ան պիտի չարգիլէ, ո՞չ ալ պիտի յապաղեցնէ, Թա-  
գակիր Մարդասպանին անհկումը... Հին պատերազմի մը մէջ մենք  
կորսնցուցինք՝ մէկը միւսոն ետևէ՝ Նելունը, Բիթը և Ֆօքոը,  
բայց այս մեծ մարդերուն կորուսացը մեզ չարգելեց տանելէ վեր-  
ջնական յազթանակը... Անվիճեր դիմուրին և մեծ կազմակերպի-  
չին մաճը, որ մեզ կը հարռւածէ այսօր, պէտք է աւելցնէ մեր  
կամքի ուժը և մեր կորովը, պէտք է մեր ճիգերը բազմապատ-  
կել ու մեզ յամառիլ տայ այս մաքառումին մէջ, ի՞նչ որ ալ ըլլան  
պահանջուած զոհողաւթիւնները, մինչեւ չափական թշնամիին: »

$$I = \frac{g_1 + g_2}{2} \cdot \frac{1}{\pi} \int_{-\infty}^{\infty} \frac{d\omega}{\omega^2 + \omega_0^2} \left( \frac{1}{\omega - \omega_0} + \frac{1}{\omega + \omega_0} \right) = \frac{g_1 + g_2}{2} \cdot \frac{1}{\pi} \cdot \frac{2\omega_0}{\omega_0^2} = \frac{g_1 + g_2}{\pi}.$$



280-H

պաշտօնը կ'ըլլար, քիչ յետոց, էրզրումի անգլիական հիւպատութիւնը:

Տեղակալ Քիչնէր, անտարակոյս, կարինի մէջ հպումի եկաւ հայ տարրին հետ, և գնահատեց անոր գրական յատկութիւնները: Այդ թուականին մեր ազգային աղատագրական շարժումը գեռ չէր գծագրուած, և իրանատցի երիտասարդ իտէալիսդը, որ Թրանսայի համար կուռելու վաղեր էր, Հայաստանի մեծ ոստանէն անցաւ թերեւս առանց հայ հոգիին բարախումը լսելու:

Պետական փառաւոր նոեն մը կը սպասէր իրեն: — Թնդանօթներու որոտը Ազեքսանգրիայէն զինք կը կանչէր իր ճշմարիտ կոչումին: Եգիպտոսի Գրաւումին կազմակերպութեան հզօրապէս մասնակցեցաւ՝ Զօրաւար Սըր Էվլին Վուտի ծաւայութեան մէջ: 1883ին՝ հարիւրապետ, 1884ին՝ Անդր, 1885ին՝ տեղակալ-գնդապետ, 1888ին՝ գնդապետ և հրամանատար Սոււաքիմի զօրաբաժնին, Սոււանի Միրտար՝ Սըր Ֆրանսիս Կրէնֆէլի աշխատակից, 1892ին՝ ինքն իսկ Միրտար, և Տօնկօլայի կազմակերպիչ: 1898ին, Օմառուրմանին մէջ Տէրվիչները ճզմեց, Խարթումը գրաւեց, և Նեղոսին երկայնքը յառաջացաւ մինչեւ ֆաշոտա, ուր գէմ յանդիման պիտի գար Փրանսացի նշանաւոր զինուրական՝ Հարիւրապետ Մարշանի հետ՝ այսօր Զօրավար, Երկիցս մահացուօրէն վիրաւորուած, Փրանսական ճակուտին վրայ, միեւնոյն անիծապարտ սոսիսին գէմ կուրծք աւալով.. Քիչնէր, Մարշան, այս երկու անունները քանինեակ մը տարիներ առաջ ո՞րին մտածել կընային տալ թէ եղբայրական զինակցութեան զոյտ հոմանիշը պիտի գառնային օր մը...

Եգիպտոսի մէջ, ուր շապէց իր վարչական ու մարդասիրասիրական բարձր ընդունակութեանց ապացոյցները, Լօրտ Քիչնէր միշտ բարեացակամ սիրելութեամբ ընդունեց Հայ Հասարակութենէն իրեն եկած խնդիրքները, և շնորհապարտ զգացումներ միայն թողուց, իր ետին, մեր սիրտերուն մէջ:

### §

Եւ հիմա անգունդին կը գտանայ մեր տրտմագին մտածումը, սեւ անդունդին, որ իր ծոցին մէջ ատրաւ հսկան, բայց որուն վրայ անգլիական դրահակուռ զօրութիւնը կը շարունակէ յածիլ, յաղթական, սպառնական, մինչ՝ փոթորկին մռունչը տիրապետելով՝ կը հնչէ Ալպիօնի դիւցաղնական զաւկըներուն երգը.

«Rule, Britania! — Իօսիկ', Բրիտանիա»,

«Rule the waves! — Իօսիկ' ալիքներուն...»:

# ՍԵԼ-ԼԵՒԻ ՆԻՔՈՂ ԹԱՊԱԼՈՐԸ

Առ Ասուած

Մատնաւոր արտօնութեամբ ձօնուած Խ. Ա. Նիքոլային (\*)

Ասուած,

Ոչ մեկ տեղ կար իմ երկրս մեջ ամայի

Ուր առուներ երգեին, ու ծաղիկներ ու դաշտներ ժպտեին.

Սել ժայռեր միայն վերեւն ահեղ վիճերուն,

Որոնցմէ խոյս կու տային զարուներն եւ ուր ձմեռը կ'իշեմք.

Բոյնի մը տեղն էր լոկ արծուին համար եւ իր ձագերուն,

Ուր մրրիկն յաւերժական իր հեծկլանքը կ'որուար.

Փոքրիկ անկիւն մ'աշխարհի, մօսիկ այնին կապոյ երկնից,

Բայց կորո՞ղն էր անիկա, նպաւտ նակտով ու անվկանդ,

Որ համարած էր կոհակները բռնութեան

Այնին երկար դարերով ... Պի՞սֆ էր որ ան անհետանար ..

Պի՞սֆ էր որ ժան մարդասպանը Հապսապուրիներուն

Վրաս արձակէր իր հրաներն, եւ խուսանիգուած ես ծերոնիք՝

Ախորական հեռանայի Հայրենիքս աւերուեանդ,

Եւ ապաստան փրնորուի գիրկն այն վսեմ երկրին

Ար և ՖԻՌԱՆՍԱՆ...

\* \* \*

Լացած չէի ես երեխ, ով Ասուած, բայց Գուն տեսար  
իմ արցունեներու գիշերներուն մեջ այն մռայլ.

Կ'ըսն քէ Գուն զիս կը բոլուս, քէ Գուն ի՞նքն զիս կը զարնիս,  
Բայց նակասու ես չեմ ծուեր, եւ միքս յոյսով ակաղծուն.

Կը հաւասամ արդարութեանդ եւ սրբազն Յադրանակին...

Արդին սեմին վրայ մահուան, ես կը տեսնեմ, կ'ուզե՞մ տեսնել

(\*) ԾԱՆՈԹ. — Այս գեղջիկ տերը ուստած, որ գրաներէն բնադրէն պատմութեան ըստ հարդարական կը հարդարական, գրանուն է սոսս քնողաղեղուներուն ինդրունին զբայ, կարմիր-ինարէն է նոյսուր իշխան ձեղունիքն մէջ կազմակերպութ նուուժահանդեսուն կարդացաւունը համար: Այս տերը առ օրինակ մըն աւ յոյս է Նիւթա թագառարին, ոչ պատասխանութ է նիւ՝ զահաղանց յուղուած՝ կը նունի հայ բանուուրեղն է համականուն ոյս արդարացաւունիւնը:

Ազատութեան արշարյար Լօվսէն լեռան վերեւ ծարած:  
Ու կը լսեմ անգամ մըն ալ իմ սարերուս վրայ սեաւ  
երդիս երգերը ու ազմաւունչ իմ ամենի՛ արծուիկներուս...

\* \*

Տեսայ արդէն, ո՞վ Հաւատքի Պատշաճն, ո՞վ Սուրբ Ռուսիա,  
Սուրբ կայծակն որ Կովկասի բարձունքներէն  
Մուք Արեւելքը կը նեղէր դէպի Դրախտը խաւարամած՝  
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ վրիժառու:

Տեսայ տղաքը Թրանսային պողովատէ հոգիներով  
Ար Մարնի ու Վերտեսնի վրայ անման դաշերուն  
Վարագ Դազմանը կը զգեսնիքնի:

\* \*

Օ՞ն, մօսալուս է վրեծը, մխիթարուի՛ց,  
Ցուսա՛նք, ո՞վ ախորի իմ եղբարյներս, Բիկ՛ո, Ալպէ՛ո...  
Գողդոջուն են իմ քայլերս, աւաղ, եւ ես չե՛մ կրնար այլեւս,  
Զեր շարերուն մեջ կռուիլ, ո՞վ դուք, Ազգեր մարտիրոս :  
Քայց Աստուծոյ կ'աղօքեմ, եւ Ա՛ն ինձի կ'ունկնդրէ,  
Այո՛, իր պա՛րտքն է այդ. պէ՛ս է լսես զիս, ո՞վ Աստուծ,  
Երէ արդար ես — ինչպէս կը հաւատամ: — Աշերս խսպան գո-  
[ցելէ առաջ]

Թոյլ ՏՈ՛ՒՐ, բոյլ ՏՈ՛ՒՐ ինձի տեսնել բոնապետութեան  
հորտակումն առյաւես: Եւ իբր հանգիս ընորհն՝ ինձի  
Գերեզմա՞ն մազաս ի Զերինեկ, — եւ Քո՛ւկդ ըլլայ Արքայութիւնդ...:  
Ճիպութի, 13 Ապրիլ 1916 ՌՈՒԲԵՆ ՈՐԲԵՐԵԱՆ

## ՄԱՐՏԻՐԱԳԻ

Կ'երեւայ թէ, ինչպէս որ գրական աշխարհին մէջ կիսկատար  
մնացած յայտնութիւններ կը պատահին, որոնք օր մը երկու կ'ե-  
րեւան մտաւորական մարզին հորիզոնին վրայ, ու կը մարին  
տոյաւէտ, չես գիտեր ինչ պատճառներով որոնց վերլուծումը հո-  
գեկան թերութիւններու և սայթաքումնիրու բավանդակ աշխարհ  
մը պիտի մէջտեղ հանէր, նմանապէս քաջութեան կամ հերոսու-  
թեան կալուածին մէջ ալ, երբեմն կը պատահին դէմքեր որ,  
դարձեալ մեզի անծանօթ պատճառներու համար, չնչատ կը մնան,  
և կամ իրենց անարժան գետնի մը վրայ կը մնան կառչած, և

անուն մը ճառագայթելու գեղեցիկ փառքէն կը զրկուին :

Մնած գիւղիս վարժարանին մէջ, երբ տառներկու տառներիք տարու էի, ընկերակիցներս շատ անգամ ոքանչացումով կը խօսէին հայ երիտասարդի մը վրայ մեր գիւղէն, որուն կաշմբուռնը բազուկը և աներկիւղ սիրտը զարմանք և սարսափ առթած էին մեր գիւղին մեծերուն ալ պզտիկներուն ալ:

Մարտիրաքի էր անունը :

Իր անունին ծայրի օտարական մասնիկը կը պարտէր իր ծագումը սա պարագային՝ որ Մարտիրոս կարդ մը լեզուները կը խօսէր Պալքանեան ցեղերուն, օրինակ յունարէն, աղուկարերէն, սերպերէն, թերեւս նաև ուրիշներ :

Այս լեզուներուն ուսումը կը պարտէր իր լեռնավայրը բնակող և հօտերու, նաևսիրներու վերաբերեալ զբաղումներուն նուիրառած գեղջուկի կեանքին :

Մարտիրաքին չէի տեսած : Ծնկերներս տեսած էին՝ մեր գիւղին այն կողմը բնակիելուն համար ուր ան կը բնակէր եւ որ մեր կողմին հանդիպակաց էր. վասն զի ձորակ մը երկու բլրակներու կը բաժնէ այդ գիւղը :

Կ'ըսէի որ Մարտիրաքին չէի ճանչցած . բայց այնչափ յաճախ կը խօսուէր անոր վրայ, որ այլեւս ճանչցած ըլլալու պէս էի : Առիւծի կերպարանքով, կարմրավառ երեսներով, մեր, սովորական մահկանացուներուն մատուցներուն եռապատիկ տրամագիծը ունեցող կարշնեղ մատուցներով վերջաւորուած ձեռքերով, հսկայի հասակով անձ մը. տեսակ մը Հայկ, կամ Վահագն, կամ Տրդատ, ո՛վ գիտէ, թերեւս անոնցցէ ո՛ւ աւելի քաջասիրս և հզօր : Այս պէս կ'երեւակայէի զայն :

Անոր սիրագործութիւնները յաջորդ տառուն: կը պատմուէն ին գպրոցականներէն . չորս կամ հինգ քաջ յուներու իրմէ ծիծուտելը, թաղի մը մէջ մեծ աղմուկ մը հանելու միջոցին զինքը ձերբակալելու եկող տասը տասուներկու սստիկան զինուորներու շտափ փախուստը երկու աթոռով զինուած իր կրկին բազուկներուն առջեւէն, տասնբչորս տասնըհինգ պուլպաններու գէմ կորիւի մը մէջ իր յազդամակը, ևայլն :

Թաղին խեղճ մուխթարը պարբերաբար ահազին կնճիռներ ու ձանձրութիւններ կ'ունենար Մարտիրաքի վարմունքին երեսէն : Քանի քանի անգամ կանչած հայրաբար խրատած էր զայն : Մարտիրաքի խօստացած էր ուղղուիլ, բայց վերստին անկումներ ունեցած էր : Քանի քանի անգամ բանտարկուած էր, բայց կ'երեւայ թէ սստիկանապետը, ումինուն պէս հիացմամբ լցուած այդ անդիմագրելի ուժով մարգուն նկատմամբ, տեսակ մը գորո-

վախտոն ներսղամտութեամբ կը վարուէր անոր հետ մանաւանդ որ Մարտիրաքի, հակառակ գպրացի երես տեսած չըլլալուն, շատ մը զարգացած և հանձարեզ հրազարակախօսներէ, փաստաբան ներէ և քարոզիներէ աւելի պերճարան էր, երբ ահագին քանակութեամբ խմած գինին թափած էր. վասն զի պէտք է զիանալ որ Մարտիրաքի իր արքեցած վիճակին մէջ էր միայն որ անձնատուր կ'ըլլար գիւղը տակն ի վրայ ընող իր շահատակութիւններուն:

Շատ հաւանական է որ կառավարուկան և թերեւս ազգային իշխանութիւնները հաւասարագէս կը յարգէին խառնուածքի անբացարելի անհեթեթութեան մը հետեւանքով ցեխին մէջ լինկած այդ ազամանգը: Վասն զի, արգարեւ, երբ տարիներ վերջը, երբ զգաստացած էր ու իր սպարական մատախլապատ գոյութենէն ըսթափած, ճանչցայ զինքը, պերճախօսութեամբ արագագէժ հսամնք մը, բացահրատ և գունագեղ ոլացքները իր բանին, ուզգագատ և եռանդուն բնական իմաստասէրի իր յանդուգն խոյանքները, գրաւած էին իմ համակրութիւնո ու պիտի ըսէի նաեւ իմ սէրս, և ոչ միայն իմ, այլ նաև Յովսէփ Հանըմեանի մը, Պարոննեանի մը պէտ կորդ մը իրեն ծանօթ մտաւորականներու:

Շտոնց ի վեր, թերեւս քսան տարի կայ, այլ եւս չկայ ինքը, բայց կը մտածեմ որ վիրաւորուած առիւծի ի'նչ մորմոք մը և ի'նչ ամենի կատաղութիւն զինքը չարչարեցին իր տիսուր առապարէին վերջին օրերուն, երբ զգաց թուրք կառավարութեան հայտեաց ձեռքին մեր վրայ ծանրանալը: Ու կը խորհիմ որ, եթէ իր երիտոսարգութեան միջացին պատահած ըլլային այն ըրլարիք բաները որ մեզի պատահեցան, ի'նչ թանկագին, ի'նչ անզուգտկան օժանդակ մը պիտի ունենար իրեն հայ յեղափախականութիւնը, հայ հերոսութիւնը, թէ Անգրանիկէ, թէ Քեռիէ, թէ Համազասպէ մը, թէ աղնքան ուրիշներէ աւելի շողշողուն և փառապանծ դեր մը չպիտի՝ կատարէր:

Եւ այս խորհուրդներուն կը տարսւիմ այն պարագայէն՝ որ Մարտիրաքի Ալվիսնի Ռոպին Հուռար, Խալովայի Լէֆթէրն ու Մանոլին կը յիշեցընէր մեզի, այն ազնուազգի ու մարդասէր աւազակիները, որ հարուստները կը կողոպտէին անօթութեան մատներւած աղքատներուն սփոփանքին համար: Յափշտակութիւնը, հուղկահարութիւնը չեմ չատագովեր անշուշտ, բայց ՞վ կընայ ուրանալ թէ աւազակներ եղած են որ մարդկային ազգին մեծագոյն մասին անհնարին տառապանքը իրենց հասկցած կերպովը թեթեւցնելու ելած են, թէ անոնք ընկերային խնդիրներուն կորդեան հանգոյցը Աղեքսանգրեան սուրով լուծելու ելած են, թէ

տարիներով միտք յոգնեցնելէ վերջը մարդկային կարգ մը անիւրաւութեանց վրայ, պատմութեան ամենէն մեծ միտքերուն մէկ քանիին՝ առանձնացումներու լուսութեան մէջ կղզիանալէ և կեանքին ու ճակատագրին անհարթութիւններուն տեսաբանէն գժգմած՝ ցաւատանչ ուղեղնին բանեցնելէ վերջը, որոշում տուածեն տարօրինակ, ապօրինի, և չարաշուք գործունէութեան մը ապաւինելու, այսինքն երջանիկներէն քիչ մը բան պակսեցնելով՝ թշուտներուն տուայտանքը պակսեցնելու աշխատանքին:

Մարտիրաքի տւազուկ չէր բնաւ. բայց աղքատները կը սիրէր, և չունեցածովը կը հոգար: Ի՞նչպէս:

Զաւակներու տէր և անգործ մնացած պարկեշտ գործաւորի մը հանգիսեցաւ, թաշկինուկը կը հանէր, դուռնէ դուռ, խանութէ խանութ կը պատէր. հանգանակութիւն մը կը սարքէր, որմէ ոչ ոք գժգոհ կը մնար, և որմէ երկու հոգի շատ գոհ կը մնային.

Աղջկ ըրեւ Մարտիրաքի, պէտք էր որ այնպէս ապրէր ինչպէս որ ապրեցաւ. չեմ զետեր: Ինչ որ քաջ գիտեմ, ոտ է որ տեսակ մը արտառաց գոյութիւններ կրնան ըլլալ, որ, զօրութիւն կամ հանճար ծնած, ոտ ի չգոյէ յարմար կամ լաւ հողի մը, մուլարոյս կը դառնան, բայց ատօվ չեն գաղրիք շուք տալէ կորդ մը չքոտի, բայց կենդանի էակներու, գորտի մը, ճպուռի մը, ճըճի մը, բոտոտի մը:

Ասոնք ալ կետնքի գատապարտեալները չե՞ն:

### 3. ՍԵԹԵԱՆ



## Խ Օ Ս Ե Տ Ե Ա Լ Ք

Դեռ իմ հոգիս բուկը՛դ է, զալի խորան աւերակ,  
Առուն բարերն իսկ անա՛ վերերու պէս կ'արիւնին.  
Քուկը՛դ է պիրը նորէն, դագաղի պէս ջարդիքուր,  
Եւ կուրծին այս խեղին բընարին...

Գիշերին մէջ նեռաւոր անհետացար ըուտափոյ,  
Եւ կըսունկներ տարագիր, համբոյթերէդ քարաւուն,  
Իրենց քեւերք բացին, քեւերն իրենց կանվիր,  
Օտարութեան ասդեռուն...

Համբոյր մ'արդիօք դառնարոյն մարեց բոցերն աշենրուդ՝  
Որոնց մէջ ես շատ անգամ անմեղ հոգիս բարխեցի,

Աւ դեռ կեանքին անգիտակ՝ արևոն անոնց գեղեցիկ  
Յափըշակուած սիրեցի ..

Ո՞ս, ո՞վ առաջ ուրներուդ վարդավառ զոյնը վրաին,  
Եւ առաջոն արփազեղ բռ վարսերուդ ալիքին՝  
Որ դուն ինձի կ'երեւիս, իբր ուրուական մը ցաւոս,  
Անհունօրէն ժիրապին ..

Եւ արխանս քրդամիդ մ'ամենզօրէն բըզրքուած,  
Քեզ կը ծածկէ պատանքի մը մանաբոյր ծալքերով,  
Ասքերդ բոքիկ են, Ասոււա՛ծ Եւ ո՞ւր կ'երբաս, չեմ զիսեր,  
Զիս նեռուէն կանչելր'վ ..

Ու վարագ նով մը կ'անցնի ուսերդ մերկ ծեծելով,  
Դուն կեցած ես ցեխին մեջ, ողբերգական, կը սպասես,  
Ծիծերդ ինչած են բալրուն, ու ձեռք մը ժանս բաղած է  
Ծաղիկն անոնց վարդի պէս ..

Ո՞չ, կեանքը դեռ չէ կրցած ժիրապիսել իմ սրշիս,  
Ան բուկը՛դ է յախտեան, մահուան մեջ խիլ, երբոր դուն,  
Նաս աւելի գեղեցիկ, զարնան մը պէս տարիիլի,  
Պիս'ըլլաս ռողն արեւուն ...

Մարմինդ՝ որուն իմ նոզիս եղաւ մենեան մ'անձանօր,  
Ուր կարապները լացին, լուսնակին տակ, որբացած,  
Պիս' ըլլայ միւս վարդերով, կարուլ, լոյսուլ առ յաւէս  
Բիւրել սափոր մը լեցուած ..

Կուրծքրդ՝ որուն վրայ նիմաւ ու միամիտ պատանի,  
Երբ դեռ երա՛զ էր ամեն զեղեցկուրիւն նոզենմայ,  
Հանգչեցրնել ուզեցի կեանին զըլուխըս յոզնած,  
Ես դեռ կը զգամ կուրծքիս վրայ ..

Կը փընքուեմ ենզ, աւա՛դ, բայց դուն չի կաս, ա՛խ, ո՞ւր ես.  
Գերեզմաններ կը տեսնեմ են՛զ կը տեսնեմ անոնց հետ, ..  
Կուզեմ փըշերէ, յուսահաս, սրտիս բաժակը բրծուած  
Կեանքի կրակէն արփաւէս ...

Ու ոնճաձայնը կ'առնեմ, սենեակիս մեջն ես ահա՛...  
Կը մօտենաս .. Ու ձեռքերդ ուսիս դրբած՝ կը նայիս  
Իմ աշերուս՝ ուր արցունեն արդին ռատո՞նց է ցամքեր  
Սասկուրիան մեջը ցաւիս ..

Քանի՞ անգամ ուզեցի զարնել զըլուխս բարերուն,  
Ու Նեղոսի ջուրերեն հայցել հանգիսը մահուան,  
Դուն բրոնեցիր իմ քեւս, բայց ես քեզի չի տեսայ,  
Հեռո՞ւն, հեռո՞ւն ես այնան ...

Այս, պիտի զա՞ս վերըսին, ո՞վ բաղցրիկ լոյսն աշխերուս,  
Ո՞վ դուն արեւն Երազին, վիշտը գիշերն է կեանիս,  
Ողողելու հրաւափայլ առալոյսով մը բոցեղ  
Տրխութեան ծո՞վ իմ հոգիս ..

Ու մարմինով խռուանգուած, աշխերդ փորուած իսկ ըլլան,  
Արինլրւայ կողերով, եկո՞ւր ինձի, դուն ի՞մս ես,  
Յաւերժագեղ բագունի՞ս, հոգիդ հոգւոյս մեջ առած՝  
Նորեն կրթամ սիրե՞լ քեզ ...

Ահա՛ նորեն կը ժպտիս. մինչդեռ գիշերն արծարէ  
Ասերուդ հով, փունչ առ փունչ, կը բափրրիկ ծաղիկներ.  
Դուն առաջուանն ես հիմա, ճակատիդ շուշջը վիշտն է  
Սուկի պըսակ մ'յօրիներ ..

Քեզի դրպած են այնքա՞ն կարմիր ձեռքեր վաւառս,  
Անմեղութեանըդ բոլոր վառ շուշաններն են խըլած,  
Բայց դուն ինձի կ'երեւիս, եւ կը տեսնեմ որ դարձեալ  
Գարուն մըն ես լուսարբած ...

Եկո՞ւր ինձի, ա՞յս, եկո՞ւր, մի՛ վարանիր, մի՛ դողար,  
Ինչ փոյք որ հով կը բուրեն ձեռքերդ վրսիս ու ներմակ,  
Ու մազերդ են փերըոտուած .. Նորեն կը զգամ որ կ'ուոփ  
Ծով մը սիրոյ լանջիդ տակ ..

Եկո՞ւր, եկո՞ւր, կը յիշե՞ս, պիտի ուզեկի քեզ համար  
Ամբողջ աշխարհը փոխել, որպէսզի դուն՝ երջանիկ,  
Երազէիր սիրելով այնքա՞ն դրախտներ կեանին մեջ,  
Եւ օրոցներ գեղեցիկ ..

Երե ոչ, տե՛ս, կը մարի առկայծ ճրագն յոյսերուս,  
Ու դեռ մահուան բասուերին կը կարօսիմ ուժգնուեն,  
Բայց անոնք որ կը մեռնին երիտասարդ, երգելո՞վ,  
Ասուածներու նըման են :

ՄՏԵՐԻՄ ԶԱՅՆԵՐ

ՈՍԿՈԲՆԵՐՈՒԽ ՄԷՋ

Կարնածիրիդ դիմոց ՌԱԿԵՐԱԾԻՐ  
մը կերտեցիմ անապատներու եր-  
կայինին...

Այս գիշեր հրեղէն տենչ մը կը տոչորէ հոգիս, բռնաւոր կա-  
րօտ մը երկանաքարի մը պէս կը տրորէ, կը վշրէ սիրտս, իզձ  
մը կը զգամ կերտներու նման հալելու, հատնելու։ Հագաղակիս  
մինչև վիրջին կաթիլը քամած, մխացող խունկի գուլաները հա-  
գած՝ կը ցանկամ հեռանալ առօրեայ կեանքին տափատաններէն ։  
Հոգիս կ'ըզձայ առուպօրէն սահիլ, խոյանալ գէպի կեանքի նոր  
հորիզոններ, ներշնչումի թարժ ազրի բներ, կնքուած վայելքնե-  
րու հարուստ շահմարաններ։ Դեռ չճաշակուած վիշտերու քաղ-  
ցըրութիւնները ծծել կը բազձայ սիրտս, ինչպէս ծարաւի շուշտ-  
նը՝ գիշերուան շաղը։ Եկո՛ւր, ընկեր, եթէ ապրիլ կը սիրես՝  
ուխտի երթանք հայ ՌԱԿՈՐԾՆԵՐՈւն...

Ի՞նչքան խաղալ է գիշերը, ո՞րքան բարի են մարդիկ՝ երբ կը  
քնանան, անզգամ թիւին լլիանքներէն պահիկ մը ազտատ, անսնց  
հետ կը քնանան չար կիրքեր, հետ ու նախանձ, խարգաւանանք։  
Արթուն են աստղերը, որոնք մխացող հոգիներուն արցունքները  
համրելու և ծաղիկներուն սկիհին մէջ փոխագրելու պաշտօնն ու-  
նենալ կ'երեխն։ Նարգսոս, կնքրուկ, կինամոն, հալուէ, գեղեցկու-  
թիւն, երանութիւն անսահման հեշտանքով մը ողոզած են օդը։  
Զուրերուն կարկաջը և ծղրիթներուն շարականը իրարու պլուած՝  
կ'երթան՝ մայրական ազօթքներու և կուսական անրջանքներու պէս  
հալելու այերքին մէջ։ Ո՞հ, ի՞նչքան գեղեցիկ, ո՞րքան երանաւէտ  
է գիշերուան պատկերը. Ի՞նչու լոյսը գար ու զայն խզտէր...

Ընկե՛ր, ահա մէկիկ մէկիկ կը գոցուին աստղերը, երկինքին  
պատուհանները, պնդենք մեր գօտիներն ու սիրտերը, որովհետեւ  
մէկ պահէն գէմ յանգիման պիտի գտնուինք մեր ուխտին առար-  
կաններուն հետ։ Մըրտպան սարսաւաններու խուժումը չե՞ս զգար  
երակներուգ մէջ։ յիշասակիներ մարգարիտներու շարանքի մը պէս  
հոգիիդ աչքերուն առջեւէն չե՞ն անցնիր այս հանգիսաւոր պահուն,  
խանձողի մը վերածելով սիրտ։ Բայց քաջութիւն, ահա հորիզոնը

կը ճերմկնայ, կը կարմրի. երջանկութիւնը, երազներու թագուշին, խոյս կռւտայ կոպիտ իրին ու անողոք իրականութեան առջևէն. ահա վերստին գոյն, ձե, տարածութիւն կը զգենու ժարդկային ցեղին տքսորտավայրը:

Կը տեսնե՞ս, ահա քիչ հեռուն կը տարածուի լայնածիր գաշտմը, որ հնձուած ու ճերմակ որաներով ծածկուած գարիի արտիմը երկոյթն ունի: Աւելի հեռուէն, եթէ կենար՝ բլուրի մը գագաթէն՝ պիտի փորձուէիր նմանցնել զայն երկրագնդային կաթնածիրի մը. կամ շուշաններ թաւալող վեհափառ գետի մը: Ո՛չ այս է, ո՞չ ալ այն, այլ Հոյ Տառապանքին պազուանն է այն, հայ սոկորներով ասլարկուած: Ահա՛ մեր ուխտավայրը, սանգալները՝ մէկդի՛, ինչու որ մեր կայնած տեղը սուրբ է. երկիւզածութեամբ կրկնենք մեր ծունդերը եւ կարօտակէզ շրթներավ համրութենք աւազները, որոնք հիւրընկալեցին Հայութեան նշխարժները:

Ի՞նչ ճոխ հունձք, Աստուած իմ, հայածին սոկորներու անծայր, անծիր ծով մը, անծուփ, անծածան. ինչո՞ւ թոյլ տուիր, Տէր, որ խորչակահար տերեններու պէս թափին ա՛յօքան անհատնոււն կեանքիր՝ որոնց հրաշակերտումին վրայ ա՛յնքան քրտինք թափեցիր երբեմն. ինչո՞ւ չի խնայեցիր ձեռատունի եղեմիդ ծաղիկներուն, պատուզներուն, ծառերուն, սոխակներուն, ծիծանակներուն ու գառնուկներուն. ինչո՞ւ, ա՛խ, ինչո՞ւ կայծակներուդ ու շանթերուդ և եօթանատուն անգամ եօթը պատուհաններուդ շտեմարանները բովանդակ ու գմոխք ամբողջ չի թափեցիր պատկերդ բզքտող դահիճներուն գլխուն. ինչո՞ւ գեռ թոյլ կուտաս որ անպատիժ մնայ այս անպարազելի եղեանը... ինչո՞ւ...

Մօտեցի՛ր, ընկեր, հրատոչոր շրթներուդ կարօտը ինձի հետքամունքներուն վրայ, գիշերտան ցողով մկրտուած, արևոն շողով օծուած սոկորներուն վրայ պարգե՞նք սափորները մեր արցունքներուն, մեր սէրեւուն, մեր համբոյրներուն. վառե՞նք, այրե՞նք կերպններն ու կնդրուկը մեր պաշտամունքին. գինովնա՞նք այսօր ոգեկոչւմներովը մեծ Ուշակէզին. խենթենա՞նք այսօր ժահրովը Վահէժին՝ զօր մեղի կտակեցին լուսածին մայրեր, շուշան աղջիկներ, դալար երիտասարդներ, աղօթիկ հանիներ և կոկոն կեանքիր:

Հեծկլտաննքդ կլէ ու մօտեցիր. մահուան խնճոյքը պիտի ճաշակենք այսօր. սրբազան վիշտերու քաղցրութիւնները պիտի ըմբոշխնենք. մօտեցիր: Ահաւասիկ գանկերու, կուրծքերու, բազուկներու, սրունքներու, ոտքերու, ձեռքերու, մատերու ուկեւթածով մը, սապնջական անտպատաներու կուրծքին վրայ փռուած.

անխափիր ամէն հասակի ոսկորներ, որոնք չուշաններու մաքրութիւնն են հագեր. մեծերուն մօտ կը տեսնես փոքրիկն եր, ինչպէս վարդերու մօտ՝ կոկոններ, ինչպէս բռնին վրայ՝ ճիւզեր, սատեր, բարունակներ: Մայրերու կմախքներ ահա, որոնց գոզը, երեսն կետնքի բոյն, այսօր գերեզմանը եղած է իրենց հոգեհատորներուն:

Գանկեր, գանկեր, հոյակապ տաճարներու աւերակներուն պէս փուռած գանկեր, որոնք իրենց թափուր ակնակապիճներովը, ամէն ուղղութեամբ, կարծես գեռ փրկութիւնը կ'որսնեն և իրենց ականջախորշերովը հովերը կը պրապտեն լուրի մը համար: Գթած պարիկներ ամէն գիշեր կուգան արցունքով լեցնելու այն ակնակապիճները, որ հնարաւոր գտանայ յաւերժացնել սուզը մեծ սպանգին: Բարի լոյսը ամէն օր կը ցամքեցնէ այդ արցունքները և զո՞ւր կը ճգնի կաթիլ մը սփոփ ներարկել սպաւոր ոսկորներուն մէջ: Հովը իր խօսական թռիչքով զո՞ւր տեղը կը փնտաէ կետնքի թել մը՝ թրթռացնելու համար, և սսկորներու եղբայրութիւնը կը շարունակէ յարագել իր լուս թեան պատգամը՝ զոր մենք միայն կրնանք հասկնալ, և աստղերուն տակ իր մենախօսութիւնը՝ զոր Աստուած միայն կը հասկնայ:

Ահա նուրբ գիծերով կնոջական գանկ մը, ողնայարը՝ ամբողջ, կրծոսկրը՝ ջախջախուած բարզութիւները՝ պատիկ գանկի մը մօտ... Անոր գեղեցիկ ծնօտը և մարզարտաշար ակոսները կարծես կը շարունակեն տակաւին ծամել գերազոյն զայրոյթը: Ի՞նչ փոթորիկներու բոյն եղած էր այս գանկը, ո՞րքան հրաբռախներ բանկեցան հոն, ի՞նչ սրբազան խովզքներ՝ տարիներու ընթացքին, ի՞նչ անզոհներ՝ վերջին օրերուն, ուռճացան, ալեկոծեցին տնոր մէջ: Փեղին մատուռին սրբատաշ սեմին, տարիներով, ամէն առտու, ամէն իրիկուն, ի՞նչ վճիռ հաւատաքով խոնարհած, քսուած էր՝ անոր չափ մաքուր ազ ճակատը. իսկ անոր աչքերը, սիրոյ և գորսփի ասողեր, ի՞նչ անհատնում աղապատանքով գամուած միացեր էին խաչին ու խոչետլին վրայ...

Ահա խոշոր բազուկ մը, պարկեշտ արհեստաւորի մը կամ ժիր հողագործի մը մասունքը, գեռ ցօղաթւրմ: Տարիներով գործեց ան, կերակրելու համար իր սիրատուն զաւակներուն հոյլը՝ մէկ կողմէն, և միւս կողմէն՝ ջղիրը տեսակ մը երկոտանիներու՝ որոնք օր մը իր գահիճը պիտի ըլլային: Այս բարեպաշտ ձեռքը չեն պահեց հաւե Աստուծոյ տունը, տուաւ անոր խողագին, ծառազարդեց գերեզմանատունը, օգնութեան հասաւ աղքատներուն, սրբատարութ ազօթքներով բարձրացաւ գէպի երկինք, խաչակնքեց երկիւզածօրէն, սրբեց որբին արցունքները, բարի հօր մը պէս

խնամեց, փայտիացեց իր եղերը, կովերը, ոչխարները, գտանուկները, և հերկեց, ցանեց, ջրեց, քաղեց, կամնեց, աղաց տարիներով...

Ահա կարկառուն ու լայնալիճ ճակատով գանկ մը, կիսով ջախջախուած, ուսուցիչ մը մեղուաշան կամ հանրօգուտ մտաւուրական մը անշուշտ: Դաւաճան ձեռքը չզողաց արդիօք՝ երբ դիւակսորէն կշուռած լախարին հարուածներով գետինը փոխ լոյսի պէս գեղեցիկ այդ գլխուն տէրք: Խանձարուրքի մէջ ի՞նչ յուսեր, ստեղծագործութեան ի՞նչ սազմեր, լուսաւորութեան ի՞նչ սերմեր իրենց բոյնը դրած էին այդ պաշտելի գանկին մէջ: Ո՞ր երջանիկ հովերը քաղեցին տարին անոր բարբարին վերջին գոհարները—խրախոս մը թերեւս իր տառապակիցներուն, վրէժի կտակ մը անշուշտ՝ լոյսի բոլոր ուժահեալ զինուորներուն...

Ահա կոտրած բազուկներ՝ ծակծկած ուսուկբրներու մօտ, յայտարար նշան յօւսահատական վայրկեանի մը մէջ ըմբոստացող գեղեցիկ երիտասարդ ոգիի մը: Թշնամիին գարբնած բոլոր խժգժութիւններուն հանդուրժեց ան սասցիկեան համակերպութեամբ մը. բայց վերջին հանգրուանին մէջ խուժդուժներ հրսուցին պատրագուելու քշուող թափորին վրայ, և խենչ նայուածքներ եկան, կոյաբնդեռնի պէս, թառեցան անոր կողքին քալող չուշանի մը վրայ: Եւ հարկ եղաւ պաշտպանել չուշանը, և կարելի եղաւ վայտի կտորով մը գետին փոել մէկ քանի ճականան, և հուսկ պէտք եղաւ որ խուժոն ու սատիկան համերաշխին տապալելու ընդպարմի այս հոյակապ աշտարակը..

Ոչ թիւը կոչ, ոչ ալ ծայրը մարդկային կմախքներուն, հո՛ն են ամենքն ալ, եկեղեցականներ՝ իրենց հօտին գլուխը, մայրեր՝ իրենց զաւակներով, հանիներ՝ իրենց թոռներուն փաթթուած, ծերունիներ՝ իրենց որդիներուն կառչած: Տեղ տեղ կ'երենին նաև խաչերու բեկորներ, մագաղաթի կտորներ, սազմոսի վշուրներ: Մինչեւ ի մահ հաւատարիմ ժաղավորքի մը ինչո՞ւ չի չնորհուէր իր սեպհական հոգին մէջ թափուիլ, ինչո՞ւ հարիւր հազարներով անսուաղեին, նքթէին, նքողէին, և ամրան ասուպներուն պէս նուաղէին: Ինչո՞ւ պէտք եղաւ, Տէր, որ կաթնածիրիդ զիմաց Ոսկերածիր մը կերտէինք անտապտաներու երկայնքին...

Ընկեր, ինչո՞ւ նկուն եղաւ հոգիգ, ինչո՞ւ խունկի ծուէններ դադրեցան բուրվառէք, ինչո՞ւ կը տամկանան աչքերգ: Յոյսի ազբւրներուն կարկաչը կը լսեմ ես. հաւատաքը կը վերբնձիւղի իմ մէջս: Գանկէ ի գանկ այցելութիւնը աստղէ աստղ արշաւանքի մը տպաւորութիւնը կ'ընէ իմ վրաս: Այս գանկերը, այս սոկերութիքը պիտի ըլլան մեր երկինքին համաստեղութիւնները. անո՞նք

պիտի առաջնորդեն մեր կթոս քայլերը կեանքի պողոտաներէն .  
անո՞նք պիտի կազմեն հիմքը , սիները , խոյակները մեր վաղուան  
Փառքի Տաճարին : Անո՞նք հայ սերմն են որ ցանուեցան , Հայուն  
արիւնով ոռոգուեցան և վաղը , կ'երգնում , վա՛ղը պիտի վերածնի  
դալարագեղ ու հասաքանչ Հայութիւնը :

Եւ այս անյեղլի հաւատքով տոգորուած՝ եկո՛ւր , լնկեր , մեր  
ուխտին սրբութիւնը ամբողջ , մեր սիրտերուն սէրերը բովանդակ  
պարպինք սրբազն սսկորներուն մէջ , սարսուսի գերագոյն վայր-  
կեան մը լնծայելով անոնց : Բարի հովերը արդէն , ատեն ատեն ,  
անոնց խոսոչներուն մէջ կը լեցնեն աւետաւոր հծծիւններ և կ'ար-  
թընցնեն հաւատքի սերմեր , ու սսկորները անձկագին կը սպասին  
Եղեկիէւան շունչին , կեանքով զգեստաւորուելու համար ...

Երկինքի կապոյտին և անապատներու աւագին ներկայու-  
թեան կ'ուխտենք վաս պահել հայ կեանքին ճրագը , ով անմահա-  
կան սոկորներ : Զեր սպիտակութեանը վրայ կ'երգնունք մաքուր  
սիրտով սպասարկել հայրենի խորանին , կտուրին ու տուներուն  
վերաշխնութեանը : Հայ ցեղին բոլոր սրբութիւններուն վրայ կ'ուխ-  
տենք կատարել և հանդիսանալ այն՝ ինչ որ զուք առաջադրած  
էիք և սակայն արգիլուեցաք : Դաշունահար եղած մայրերու ,  
կոխուտուած շուշաններու , կոկոններու և արիւնի մէջ խեղզը-  
ուած վերջալոյններու յիշատակին վրայ կ'երգնունք կատարել ձեր  
վերջին կամքը ... — Ո՞վ Հայկին , Վարդանին ու Վահանին Աս-  
տուածը , Քեզի ծօնուած պատարագի այս սոկորներուն թափօրին  
սիրոյն համար լսէ՛ մեր երկիւզած ուխտին ; և զիւցազնացո՛ւր մեզ՝  
արեւիդ տակ յաւերժացնելու համար եղեմածին ցեղին ճրագը ... :

Գահիրէ 10 Յունիս , 1916

Յ. Թ. ԳԱՅԱՆԵԱՆ

## ԾԱԲԵԿԻ ՄԱՀԱՔԱՑԼԵՐԳՐԱ

Յուր սրբանին մէջ , լսուերով լեցուն ,  
Դաւնակը մահուան բայլերգը կուլայ .  
Լուռ մըսիկ կ'ընեմ ողբը լարերուն ,  
Սարսուներ տարամ կ'իջնեն հոգւոյս վրայ :

Կիսաբաց դռնեն , դանդաղ , դողոզուն  
Ուրուականներու տար մը ներս կուգայ .  
Նուեր գեղադիմ եսանութերուն  
Որ կը մըրմիջնեն ձայնով դուզնաբեայ .

« ԽօԼ ՏԵՇԱԲԻՇՆԵՐՆՈՒ ՍՎԻՏԸՐԴԻ Կ'ԱՐԻՒՅԻ ,  
« ԱՎԻՍՆ , ԱՇԽԱՏԻՆ Է ԽԱՐՉՈՎԱՓԻԿ Ու ԱՓՆ ,  
« ԲԱՐԻՆ ԼՈԿ Բառ ՄԵ , ՎԱՐԴՔ ԿՐ ԲՈԱՄԻ :

« ՄԱՐԵՇ ԻՂՋԵՐԴ Ու ԲՈԼՈՐ ԽՎԱՅԵՐԴ ԱԼ .  
« ՄԻՇ ԽԱՏՏԱՐ , ԱՊՇՏ Է ԵՐԳՈՎԱՄԸ ԿՈՒՍԻՆ ,  
« ԵՎՈՇԵՐ ԵՐԵՐԻՆ ՄԵԶ ԱԲԲԻՒՐԱԲԱԼ . . . »

### Կ Ա Բ Մ Ի Բ Հ Ն Զ Ե Ա Կ

Անապատ : Կարսաւանները կ'անցնին ,  
Դանդաղ ու լուռ : Ծերունիներ , այրիներ  
Մեռնիլ կ'երքան : Հոն , խղաքին մեջ մինչդեռ՝  
Վարդերը կոյս կ'իյնան ցեխը հարեմին . . .

Ո՞վ իմ ցեղիս արիւնկըզակ թշնամին ,  
Կուզեմ նրգօր Աստուած մ'ըլլալ շամբայեն ,  
Ու դիւային կերտել նոր նոր գեհեններ :  
Ո՞վ պիտի տայ ինձ ներոնի մը նոզին ,

Որ տաճջեմ քեզ ցաւերով նուրբ ու երկար .  
Ունացող շան ձայնըդ լրսուի դարէ դար ,  
Ու զալարուիս չորս պատերուն մեջ որջիդ :

Կուզեմ , նիւաղ յարալէզի մը նըման ,  
Փարփ' լ քեզի , ծըծել արիւնդ շիք առ շիք ,  
Արիւնդ բոյն ծըծել , ծըծել յաւիտեսն :

ՅԱԿՈԲ Ա.Պ.Ա.Զ.Ա.Բ.Մ.



## Ա. Փ Բ Ի Կ Ե Ն

ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԸՆԹՕՐԻՆ

ԿՐԵԿՈՒԾՈՒ ՀԱՅ ՊԱՏՔԻԿԸ ԷԿԶԱՐՊ ԵՒ ԿԱՅՍՄ Ա.ՓԲԻԿԵՒ  
ՆԻԳԻԴԱՍՈՒ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵԳԻՊՏՈՍԻ

Գրեթէ երկու գար տիւեց թիւզանդիսնի տիրապետութիւնը Ափրիկէի վրայ, որ վերջ դրած էր Վանտալներու բարբարիկ գերիշխանութեան: Յուստինիանոսի օրով էր որ հայ զօրավար մը, ամենէն նշանաւորներէն մէկը, նաւային արկածալից և յաջող արշաւանքով մը, վերագրաւած էր Ափրիկէն, որուն ամենէն վերջին կառավարիչն ալ՝ խորհրդաւոր զուգաղիպութեամբ մը՝ հայ մը պիտի ըլլար, որ արարական գրոհին գէմ մղած հերսական դիմագրութեան մը ատեն պիտի մեռնէր:

Այս երկու գարու միջոցին, աննշան ընդմիջումներով, թիւզանդական Ափրիկէի եւ Եգիպտոսի մէջ, ամենէն պատասխանաւու պաշտօնները Հայերը վարած են: Այսպէս կը հանգիպինք բազմաթիւ կառավարիչներու և նշանաւոր զօրավարներու: Հայերէ բաղկացած լէգէսնները հոչակաւոր էին իրենց դիւցանական քաջութեամբ, «Հայոց Կարեքեգոնի» — Արտաշիսատի — պաշտպան զօրականներու արժանի յաջորդներն էին անոնք, որոնց արիութիւնը արարական շատ մը բանաստեղծութեանց և աւանդավէպերու ծնունդ տուաւ: Արշակունի հայ թագուարներէ սերած զօրավարներ Ափրիկէի մէջ կը գտնէին լայն ասպարէց մը գործունէութեան և զինուորական կետնքի: Անոնցմէ շատերը հիանալի ճկունութեամբ ինքզինքնին սիրցուցին ընիկներուն, և քաղաքակրթիչ գեր մը խաղացին՝ հռովմայեցի կեսարներու սկսած գործը շարունակիլով, մինչեւ որ՝ Կրէկուասի մահուամք՝ Արաբները ա՛լ սկսան միահեծան տիրել Ափրիկէի մեծագոյն մասին: Հայ Հերակլիոսները շատ նշանակալից գործունէութիւն մը ցոյց տուին: Իրենց պապը Պարսիկներու գէմ Թիւզանդիսնի մղած մէկ ճակատամարտին նշանաւոր էր հանդիսացեր, և յետոյ տղաքը եկեր Ափրիկէ հասաւառուեր էին իբրև լընդհանուր կառավարիչ: Տեսանք թէ Կրէկուասի իր եղբօր՝ Հէրակլիոսի (\*): Հետ

(\*) Կը բուի թէ ե. դարուն հայլական գաղութը արդեն մեծ քիւ մըն եր Եգիպտոսի եւ Ափրիկէի հիւսիսային այն մասերուն մէջ,

280 - 6



իրը փոխարքայ և տեղակալ իշխոց Ափրիկէի վրայ։ Իր եզրօր մահէն հաք էկզարքութեան գլուխն անցաւ։ Եգիպտոսի կառավարիչ նշանակուած էր իր տեղը՝ Նիքոլոսալ (619-629)։ Արարները անապատին խորերէն գուրս եկած՝ սկսած էին կամաց կամաց սպառնալ Եգիպտոսի, ինչպէս նաև Բիւզանդիոնի ափրիկէան րուլու կալուածներուն։ Բիւզանդիոն ջանացած էր տեղացիները սիրաշահիլ, զանոնք մեծ մասամբ քրիստոնեաց ընելով, անոնց պետերը որսալով, անոնց հետ յունախ ընտանեկան կապեր հաստատելով։ Ափրիկէն արս Հէրակլիոսներու օրով շատ բարգաւաճ վիճակ մը ունէր։ Մեծ մասամբ կաթոլիկութիւնը ծաւալած էր հոն, Հռոմի Պապին ճիզիրուն ընորհւ։ Կրօնական ներքին վէճեր յունախ կը յուզէին միտքերը։ Պէրաքէրները ամբողջութիւնմբ, դիւրաւ քրիստոնեայ եղած էին և անոնց Եպիսկոպոսներն ալ ներկայ կ'ըլլային կարքեգոնի մէջ տեղի ունեցած մեծ կրօնամսղովի մը։ Ափրիկէն իկզարկութիւն մըն էր, որուն միացած էին զիս Սարտինիա և Քորսիքա։ 634ին Արարները լրջօրէն կը սպառնային Եգիպտոսի, իրենց ուժերը կեղրունացաւցած ըլլալով սցզ կողմերը կարսրութիւնը Նիւթապէս սկսած էր սոլորովին տկարունալ։ Բիւզանդիոն ա՛լ չէր կրնար սահմանագլխին վրայ օտար արշաւանքոներուն գիմագրու բնիկ ցեղերուն խոստացած դրամական օգնութիւնը վճարել։ Պէրաքէրները սկսած էին իրուէ ուժանալ, ինչպէս նաև բնիկ բոլոր ցեղերը, պղուկ իշխանապետութիւններ կազմելով, և ապրելով կայսրութենէն անկախաբարու։ Կրօնական վէճներ, աւելի քան երբէք սաստկացած էին կայսրութեան բոլոր սահմաններուն մէջ, յետին շինականէն մինչեւ արքունիքը զրադած էին անոնցմով, մոռնալով ամէն բան։ Այս սնտոի պայքարները պիտի քայլայէին Բիւզանդական Ափրիկէն, ու յետոյ իր

---

որ այսօրուան Թրիփոլին, Ալժերը, Թունիզը եւ Ալյափսկ Մարօքը կը կսպմեն։ Լատին եւ յոյն արձանագրութեանց մէջ յանախ կը հանդիպինք Հայերու, որոնք եկեղեցիներ, հանրային շենքեր տիեզելուած են։ Զմունամ ըսելու որ այս ատեն յունական յատոկ անուններու գործածութիւնը սպորական քան մին էր, նիզ ինչպէս որ սովորական է բուրք անուններու գործածութիւնը բրեխիոս Հայերու մէջ, ինչպէս մանաւանդ կիլիկէան կարգ մը բաղակներու մէջ։ Այսօրուան Հայ-Հոռոմները, որոնց թիւը 10,000ի կը հասցնեն, ծագմանք հայ, հայախօս, եւ յունածես են, եւ մեացորդներն են բիւզանդական այն օքաններուն, եւ որոնց մեծ մասը Ակնայ կողմերը կը գտնուին։

կարգին կայսրութիւնն իսկ 640/ն, Արաբները գրաւեցին Եգիպտոսը և Սուրիան։ Թրիտոննեայ ընտկիչներ, յաղթականներու սուրբն առջևէն գիւտհար կը փախէին դէպի Արեւմուտք։ Դէպի կարքեղոն կը խուժէին կրօնաւորներ, կրօնաւորուհիներ՝ իբրեւ լաւագոյն տպաստանարան, երէներու պէս հալածուած՝ Ալլահին փառքին ծառայիլու և կօզոպուտով հարստանալու տնձկայրեաց Արաբներէն։ Եկեղեցական մը, Արբայ Մաքսիմ, խստամբեր վանականի տիպար մը, անօրինակ պերճախօսութեամբ կը հրահրէ կրօնական վէճերը, կրօնարասր մթնուրա մը կը ստեղծէ, կը վիճարանի հակառակորդ եկեղեցին առենէն հեղինակաւոր ներկայացուցչին Պիւսնոսի հետ, զոր գարձի կը բերէ։ Դէպի Կաթոլիկ Եկեղեցին զօրաւոր հասանքը կ'աճի։ Ամենէն ազգեցիկ Եպիսկոպոսներն անգամ «Բնակոն Ազրիւրին» միանալու իոց կը բայտնեն։ Ամրու, երբ կը գրաւէ Եգիպտոսը, 640ին, Ղպտիները զինքը կ'ընդունին իրը տպատարար, յոփնած՝ կրօնական վէճերէ ծագած հալածանքներէն։ Կիւրս Պատրիարք Եգիպտոսի մէջ, 635ին ուղած էր, համաձայն բիւզանդական քաղաքականութեան, սիրաշահիլ Ամրուն, տարեկան տուրք մը վճարել, Հէրակլի մէկ աղջիկը կնութեան տալ Ամրուին և զայն քրիստոնեայ ընել, բայց չէր յաջողած։ Ամէն կազմ՝ կոտրած էր կայսրութեան հեղինակութիւնը, անկարգութիւնը և անկարգապահութիւնը, կրօնական սաստիկ վէճեր կը տիրէին ամենուրեք։ Եգիպտոս կ'իյնար այսպէս առելի քայքայուած՝ թշնամի զօրաւոր արշաւանքին առջեւ։

Պետութիւնը կատարեալ կազմալուծման մատնուած էր թէ՛ Արեւելքի և թէ՛ Արեւմուտքի մէջ։ Մէկէ աւելի Եկեղեցներ կամ նշանաւոր զօրավարներ, Հէրակլի նախանթաց օրինակէն քաջաւերուած, ինքինքնին կայսր կը հռչակէին։ 645ին, Կրէկուառ Ափրիկէի ընդհանուր կառավարիչն էր, կայսեր փոխանորդը որ կը կրէր կայսերական ընտանիքի յատուկ ֆլավիոս տիտղոսը, և բնիկներու մօտ կը վայելէր միշտ անսահման ժողովրդականութիւն։ Գահուն վրայ բազմած էր կոստանդ Բ., հազիւ 15 տարու։ Իր ազգական կոստանդին Գ. ը սպաննած էին։ Հռոմի պապը, Ափրիկէի բոլոր եկեղեցիներու ներկայացուցիչները համակիր էին իրեն։ Ներկայ կայսրը Հէրակլի առօրէն ինոչ՝ փառասէր Մարթինայի տղան էր, որուն գէմ կրէկուառ ունեցաւ տաելութիւն մը, զոր հրահրեցին իր բարեկամեերն ու Մարթինայի հոկտոակորդները։ Արբայ Մաքսիմ արքունիքին գէմ անէծքով կը խօսէր։ Կրէկուառ այս պայմաններուն մէջ էր, երբ 646 ին ինքինքը կայսր հռչակեց, հռովմէական ծիրանին հագնելով։ Պիւրահաւատ ժողովուրդին մէջ կը շրջէր Արբայ Մաքսիմի մէկ երազին պատ-

մութիւնը։ Հրեշտակի գունաեր կը սաւառնէին Արևելքի և Արևմուտքի երկինքին վրայ։ Առաջինները կը պոռային, «Փառք կոստանդ Օքսատոսին»։ միւսները կը պատասխանէին. «Փառք կրէկուառ Օքսատոսին»։ Կամաց կամաց Արևելքի հրեշտակներուն ձայնները մեռած էին և Արբան լած էր ի պատիւ կրէկուառին եղած փոռաբաններն ու ծափերը, Բնիկները, Պէրպէրները ուրախ էին կրէկուառի ինքզինքը կոյսր հաշակերուն համար, կրէկուառ՝ թողուց կարքեղունը, ու հաստատուեցաւ հարուստ և մեծ քաղաքի մը մէջ, Սուֆութուլու, որ ուղմական տեսակէտով ալ հիանալի քաղաք մըն էր։ Հնու էր որ պիտի պաշտպանէր իր վեհապետութիւնը, հետզհետէ իրեն ալ սպառնացող վտանգին՝ Արաբներուն գէմ։

Կրէկուառ իր պատկերով դրամ կարել տուաւ՝ ի նշան իր ստացած անկախութեան, Վասիլեոսի գէմքին տեղ քանդակել տալով զայն։ Արաբները կը սպառնային ծանրապէս իր ալ կայսրութեան։ Սկիզբները անփոյթ գտնուեցաւ, քաշուած իր մայրաքաղաքին մէջ։ Ամրուն շատոնց կ'ուզէր արգէն քալել, բաց օրուան Խալիֆան արգիլած էր զանի։ Իր յաջորդը Օմար Ա. հրաման ըրաւեգիպտոսի իր կառավարչին Ապտալլահ իպն Սաատի 20,000 լաւ կազմակերպուած հնծելազօրքի բանակով արշաւել։

Արար պտտմիչներ թիւզանգուական Ափրիկէի գրաւման մասին կը պատմեն շատ միամիտ և սրտայոյզ մասնագէպեր։ Յաճախ կ'առաջարկեն իրեն որ ընդունի իսլամութիւնը։ Գիրգիր (\*) զէնքով միայն կ'ուզէ պատասխանել։ Իրեն հաւատարիժ Պէրպէրներուն հետ քաշուած է Սուփութուլայի պարիսպներուն առջև ուր կոխւ կ'սկսի։ Արաբները մինչեւ հնու յառաջացած էին, կողոպտելով և այրելով քաղաքները, բնաջինջ ընելով ամէն ինչ։ Իրենց առջևէն սարսափահար փախչող ժողովուրցը միայն կ'ազատէր։ Զինուորներուն մէջ կային նաև շատ մը նորագարձներ։ Կրէկուառ յուսահատ ճիգով մըն է որ կը կոռաի։ Իր կողքին ճիռ մը վրայ աշտանակած ամազոնի մը պէս՝ կոռաին կը մասնակցի նաև իր «Հրաշալի գեղեցկութեամբ ազիքիկը, ամենածախ հոգուուաները հագած ու գլուխը ծածկած սիրամարգի փետուրներով»։

Կրէկուառ կոխւին մէջ կ'ինայ ու կը մեռնի։ Արաբները քաղաք կը մանեն ու կը կողոպտին զայն, բնակիչները կոտորելով։ Այսպէս Կրէկուառի հերոսական մահուամբ իրապէս վերջ կը գտնէ բիւզանդական տիրապետութիւնը Ափրիկէի մէջ, որուն պահպանման ու բարգաւաճման համար Հայերը իրենց արիւնով և ի հացականութեամբ այնքան մեծ ծառայութիւններ մատուցին, քրիստոնէական քաղաքակրթութեան ծառայման նպաստելով հոն՝ Զ. և է. գարերուն մէջ։

ՀԱՅԱՂՆ ՀԱՊԵՇԵԱՆ

(\*) Գիրգիր կամ Ճիռնիր, այսպէս կ'անուանեն արար պատմիչներ, որ «կ'իշխէր Ֆրանքներու եւ Պէրպէրներու վրար»... Ծ. 8.

## Շ Ո Ւ Ա Բ

(Պ Ա. Տ Մ Ո Ւ Ա Խ Վ)

Քժիշկիս պատուէրին վրայ, 19.. ամառը, Զուիցերլոյ է...  
գիւղը կը գտնուէի, դարմանելու համար խանգարուած առօղջու-  
թիւնս:

Գեղջկական համեստ իջեւանս գտլաբազարդ փոքրիկ պար-  
տէզի մը գիմացն էր. միտի զրօնավայրս այդ պարտէզը, ուր  
կ'երթայի ամէն տաւաւոտ կանուխ, և դարաւոր ծառի մը հովանիին  
տակ կը հանգչէի ժամերայ:

Քանի մը շաբաթներ անցեր էին արդէն ի.. հաստատուելէս  
ի վեր, և ես կը ճանչնայի անոր գրեթէ ամբողջ բնակչութիւնը,  
Դիւզին տղաքն խոկ բարեկամացեր էին հետո:

Սովորութեանս համեմատ, զով ու պայծառ առոտու մը, դար-  
ձիաւ գացեր էի հաճելի անկիւնս, և նստեր կը խոկայի անցեա-  
լս վրայ, տխուր յիշատակներ արթնցեր էին մտքիս մէջ, և տա-  
կաւ խորունկ թախմծութիւն մը պատեր էր հոգիս:

Քանիարծ, ուրուականի մը պէս, մէկը ցցուեցաւ տոշեւս, և  
մտասեւեառումէս սթափեցուց զիս.

— Ա՞հ, զուն հո՞ս, մրմիջեց ինձ ծանօթ ձայն մը:

Նախկին ընկեր մըն էր որուն հետքը կորսնցուցեր էի երկար  
ատենէ ի վեր:

Ո՞րքան փոխուեր էր խեղճը, մաղերն ու մօրուքը ճերմկեր  
էին. բարձր հասակը կքոծ, քոցքայուած կմախք մըն էր դար-  
ձեր, կատարեալ շուք մը...

Ուշադրութեամբ սկսայ զննել բարեկամիս գէմքը, որուն  
վրայ, սակայն, չի նկատեցի այս անսակնկալ հանդիպումն առթիւ-  
հանոյքի ու է արտայայտութիւն. բարոյական բեռի տակ ընկճը-  
ւած մարգու մը ցաւատանջ հոգին կը ցոլացնէր այդ գէմքը, ո-  
րուն խոպան հրաժեշտ տուած ըլլար կարծես ժպիտը:

Հիմո նստած էինք քովիք քով, անխօս: Զեի գիտեր ի՞նչ բա-  
նի վերագրել այս արտակարգ լուակացութիւնս, մինչ բարեկա-  
միս մասին կը յիշէի տարտամօրէն լսած ըլլալ, թէ քանի մը  
տարի առաջ ապրած էր մին այն գէպերէն, որոնք կ'եղծանին ու  
անձանաչ կը դարձնեն ամենէն ամուր նկարագիրն խոկ:

Առաջին անգամ բարեկամս եղաւ, որ մեր լոռութիւնը խղե-  
լով՝ լսաւ ինձի.

— Դուն այն մարդերէն ես, որոնք գիտեն ուրիշին վիշտն յար-

գել .. Ռւբեմն կրնամ քեզ վստահիլ տառապանքս... Պիտի ուղէի՞ր լսել պատմութիւնս :

Ու սկսաւ պատմել .

«Երեկոյթի մը մէջ ձոնչցայ զայն : Ապիտակ՝ տատրակի մը պէս՝ կարծես անմեղութեան մարմացումն էր զոր բախտը դէմս կը հանէր : Ձևոլիկի աչքերուն մէջ ծովերու խորունի երանդը կը ցոլար :

«Բանի մը բառ հազիւ կրցայ, այդ իրիկուն, փօխանակել իրեն հետ : Եւ արգէն թնչու խօսիլ, երբ հրաշալիքի մը առջեւ յափշտակուելու համար անհրաժեշտ կը գառնայ լոռութիւնը ..

«Այսուհետեւ, ստէպ տոփթն ունեցայ իրեն հանդիպելու, և՝ իւրաքանչիւր տեսակցութեանս՝ անբացատրելի խոռվքի մը սարսուան զգացի սրափու մէջ :

«Թէեւ ամէն չտնք ըրի երկար տառեն յուզմունքս իրմէ պահելու, բայց չի յաջողեցայ անխուսափելին արգիլել . ու սրտիս գաղտնիքն իրն ալ եղաւ :

«Ո՞րքան տեսեց այդ անոյշ, այլ, աւա՞զ, անստոյգ կացութիւնը, չեմ գիտեր .. Պարտականութեան ձայնը զիս ալ կանչեց, ուրիշ հազարաւորներու հետ, հեռաւոր հայրենիքիս արիւնազանգ դատին նուիրուելու : Ու ձամբաց ելայ, ետիս ճգելով ամէն ինչ որ թանկագին էր ինձ համար : Բարեկամներու խորհուրդը, պաշտելիիս արցունքները չի կրցան զիս կասեցնել ո՛չ իսկ բոպէ մը :

«Այսպէս, խրոստաքար, լքելով իմիններս, կարծեցի թէ զինուորի գիրփու մէջն էի .. Երբէ՛ք, մինչեւ այն ատեն, չէի կասկածեր տկարութիւններու մասին, որոնք պիտի երեւան գայլն մէջն՝ թշնամիին հետ առաջին լուրջ բաղխումներու լնթացքին .. Պառնութեամբ հաստատեցի թէ հայրենիքիս անարժան զինուոր մըն էի . կը խոստովանիմ որ կուիւը վախցուց զիս, և վատօրէն փախար անկէ ...»

«Հիմա, սիրելիններու գթութեան հնթարկուելու իրաւունքը չեմ տար ինքինքիս, վերագառնալով անոնց մօտ : Պէ՛տք է որ մեր բաժանումը վերջնական ըլլայ .. Պէ՛տք է որ պատիժս կրեմ, Այդ է եղեր ճակատագիրս ...»

Հեզ բարեկամիս շրթները կը գողային յուզմունքէ : Կը զգացի թէ անցեալին յիշատակը կը փոթորկէր անոր մաշած, քանդուած էութիւնը : Պահ մը կարծեցի թէ ալ պիտի չի խօսէր . բայց, ան իր նայուածքը շեշտակի նետելով աչքերուն մէջ, յարեց :

— Այո՛, անարժան եմ իրմէ սիրուելու... Անոր երջանկութիւնը կը պահանջէ որ անյացտանամ...

— Եւ ինչո՞ւ չես ուզեր որ, լնդհատեցի բարեկամս, կինք քեզ մխիթարէ...

— Ո՞չ, ալ պէտք չունիմ այդ մխիթարութեան, վասն զի կը ռիւէն վերջը սիրոյ գասալիքն եմ :

Կը պատրաստուէի շարք մը հարցումներ ուղղել խօսակցիս. կուահեց միտքս, ու դիմաց ցցուելով, յանգիմանկան շեշտով մը ըստ :

— Կ'արգիլե՛մ քեզ ա՛լ ինձմով զբաղելէ :

Հանդարտեցնելու համար զի՞նք, խնդրեցի որ նստի. բայց այս անգամ չուզեց լսել զիս : Պահ մը վերջը խօսակցութիւնը փոխել փորձելով, հարցուցի .

— Ի՞նչ որոշեցիր ընկեր ..

իրեւ պրտասխան լսեցի միայն.

— Կրկնակի վա՛տ մըն եմ ..

Բարեկամս արգէն հեռացած էր : Քիչ յետոյ՝ ծառերուն մէջէն՝ անլայտացաւ անոր շուքն ալ ..

ԿՈՐՈ ՊԱԼԵՅՆ

## ՎԿԱՅԱԿԱՆԸ

Յաճախ հանգիպած հմվարժանէ շրջանաւարա եղող նորահաներու, որոնք մրցանակաբաշխութեան հանգիսին ժողովուրդին խանդուվառ ծափերովը և անօրէնին խրախուսակօն յորդուրականովը ոգեւորուած՝ մասնաւոր հպարտութեամբ մը իրենց բարախուն կուրծքերուն կը սեղման ժապաւինեալ վկայականներ, տեսակ մը չարխարան հմայեակի պէս :

Անուշիկ միամիտները կը կարծեն թէ՝ տարիներու ընթացքին մէջ, իրենց հրամցուած ... ութիւններու ուռուցիկ մէթոսը և զոյն նուրիբագործող թուղթի կաորը, ամենակարող յառութունքի (բըլլարմ) նման . երեւելի և աներեւոյթ վտանգներէ պիտի փրկէն զիրենք և պիտի տպանովին իրենց երանաւէտ կեանք մը :

Ահա այս միամիտ հաւատքին հետեւանքով է որ, քիչ բացառութեամբ, նոր սերունդը կեանքի սեմէն ներս կը մտնէ աւելի ինքնահաւան քան ինքնավստահ, աւելի ամբարտաւան քան տրամադիր նոր զարգացումներու, նոր նուաճումներու, չնորդէւ տոկուն նկարագրի մը և անխոնջ աշխատութեան :

Յաճախ ականատես եղած եմ կակծեցուցիչ հակագրութեան մը զոր կը ներկայացնէ մէկ կողմէն չենք չնորհք զարգացում. փորձառու, գործատիրոջ կոմ գործագարի մը բարեկրթութիւնը և միւս կողմէն «հոգեր» առնող նորահասի մը անտանելի ամբարտաւանութիւնը :

Վերջերս պատեհութիւն ունեցայ հանգիպելու 20 ամեայ երիտասարդի մը, որ երկու տարիէ ի վեր շրջանաւարա եղած է վարժարանէ մը՝ ուսկից անցած է նաև այս տողերը գրողը, նողնակս հմայեակ մը սեղմած իր կուրծքին Աստղին ակնարկօվ մը նօրամուտին գէմքին գրայ նշարեցի այն ծանր ոտուերը որ կը յատկանչէ կամ փորձառու, թրծուած տիպը կամ անփորձ և յաւակնուագունուկը, որ չէր խկ զիջանէր գէթ օրը անգամ մը Աստուծոյ

բարել տալու իր ընկեր արարածներուն։ Բնական էր որ այդքան գիտեմ նիւթին, այդ աստիճան յոխորտանք՝ ոչ միայն հակակռւթեան, այլ նաև ծաղրանքի մթնոլորտ մը ստեղծէր արհամարհուս նորընծային շարջը։ Նոյնքան բնական պիտի կարծուէր որ այս «կրթանք»ը խելքը գլուխը բերէր պարոնին, բայց ճիշտ ասոր հակառակը պատահեցաւ։

Պատահեցաւ որ օրին մէկը յիշեալին պաշտօնակից մը տկարութեան պատճառաւ պաշտօնատեղի երթու չկարողանալով ծանօթի մը միջոցաւ երկտող մը կը զրկէ պարոնին իր Պիտին յանձնուելու համար։ Պարոնը այդ գոյզն ծառայութիւնը մատուցանել մերժած է առարկելով թէ՝ ինք բդրատար չէ։

Զարմանալի չէ՞ք գաներ որ ուրիշներուն ծառայելու, օգտակար ըլլալուն ամենէն աւելի անտրամադրիներն են որ պահանջ կը զնեն ու բիշներուն ծառայութեան վրայ, բայց մարդկի, որ զէթ այս կետին մէջ շատ ապուչ չեն, երբ կուանին թէ հասուէրի մը հետ գործ ունին, իսկոյն երես կը դարձնեն անկէ։ Նոյնը պատահեցաւ մեր «վկայեալ» պարոնին, որ հետզհետէ տեսու թէ իրենիէն աւելի կարևոր թղթի կատրներ այսօր «քուրջի կտորներ» կ'սփառին կոր։

Չեր վկայականը պէտք է պահէք Չեր քով իրը գեղեցիկ յիշատակ մը գպրոցտական կեանքի, սիրեցէ՞ք ու գգուեցէք զայն իրը անցեալ անմեղ օրերու պատահնեկան յիշատագիր մը, բայց երբէք, երբէք անոր մի գոտահիք կեանքի ասպարէզին մէջ անով յաջողելու համար։ քանզի այդ բանը անկարելի է և արդէն դո՛ւք անձամբ պիտի հաստատէք Չեր կեանքի բնթացքին մէջ։

ՅԱԿՈԲ Յ. ԳԱԼԵՄՔԵԱՐԵԱՆ

### ԱՍՏՈՒԱՆԱՑԻՆ ԱՆԷՄՔԸ

Երբ Հայր Աստուած Ադամ Եւան իր դրախտեան արտականութեան մասին մուլութեալ Մարգուն Տէրը բար. — «Պիտի տառապիս, «Պիտի ծընիս Առաւոտուն ու Խրիկունիս ալ մեռնիս «Առանց երեք կարենալու գրկել Երազրդ եռ մեծ ...

«Ինչ որ կեանքըդ ըլլայ բուլին Աժխարհի մէջ, կարճ՝ երկար, «Քրսանիդ մէջ բնդիատրւած կամ տաժանեկոս վախճանիդ, «Դժբախտութեանդ նոյն ինքդ պատճառ, հեղինակը դո՛ւն անմիտ «Պիտի հիւծի՛ս, ըսպառի՛ս «Փիւնիկ»ին պէս անդադար ...

«Ու պատրանքի մը բիւրական, ճանանչի մը բոցագէս, «Մին բառի մը՝ Երջանկութեան, դուն ետեւեն պիտի վազես «Միտէ պարտրւած ու ընկներւած, աշխերդ յառած երկրնին ...

«Ու յոգնաբեկ, սրամումն խոլ վազքիդ մէջ կես ճամբան, «Հպարտութիւնդ, ցնորդ ու յոբադ, կեսնիկ ան յատար, ամէն բան «Պիտի մարի անդորրութեանը մէջ մըւայլ Դագաղին ...»

Գ. ԲԱԴԻՄԱՏՈՒՆԻ





